

100 Հարց Ա.

Հաղորդութեան Մասին

92) Աւետարանական իմ՝ այլ հիմնաւորում կը բերեն միւսները օգուտ թթվամորի:

Ուղղափառ եկեղեցւոյ շրջանակին մէջ ստեղծուած հակածառական գրականութեան մէջ այս հարցին վերաբերեալ յաճախ կը վկայակոչեն հետեւեալ սուրբ գրային համարը: «Երկինքի արքայութիւնը կը նմանի այն թթվամորին, որ կին մը առնելով՝ պարկ մը ալիւրի հետ խառնեց, մինչեւ որ ամբողջ խմորը թթուեցաւ: (Մաթ. 13/33): Անոնք կը պնդեն, որ այստեղ յիշատակուող թթվամորը Ա. Պատարագի ժամանակ գործածուող նոյն հացի տեսակն է:

93) Թթիմորի օրինակը ինչպէս մեկնաբանուած է մեր եկեղեցւոյ մէջ:

Հայ մեկնաբանական գրականութեան մէջ աւետարանական այս առակը տարբեր ձեւով ընկալուած է: Կարգ մը հայ մեկնիչներ նոյնպէս այստեղ կը խօսին Ա. Հաղորդութեան խորհուրդի հացի մասին, սակայն երբեք չեն մանրամասներ հացի տեսակը: Իբրեւ Ա. Գրիգոր Լուսաւորիչի զաւակներ անոնց համար յստակ է եւ անքննարկելի, որ Ա. Հաղորդութիւնը պէտք է բաղարջ ըլլայ: Հայոց եկեղեցւոյ վարդապետներու եւ հայրերու գրութիւններուն մէջ սուրբ գրային այս համարը հիմնականին մէջ մեկնաբանուած է, իբրեւ օրինակ ամբողջ աշխարհի մէջ Աւետարանին քարոզչութեան եւ տարածման:

ԱՊԱՆԴԱԿՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ

ԲԱՍԽԵՎԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՌՕՍ ՊԱՏՄԱԿԱՆՔ 3. ԱՍՏՈՒԾՈՅ ՈՐԴԻՆ՝ ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ

Եհովայի վկաները կ'ուրանան Աստուծոյ միածին Որդի՝ Յիսուս Քրիստոսի աստուածութիւնը:

ա. Կ'ըսեն, թէ Յիսուս «Աստուծոյ Որդին» էր, բայց Աստուած չէր: Նախքան մարդեղութիւնը անիկա պարզ «Հոգեղէն արարած» մըն էր կ'ըսեն, ստեղծուած արարած մը, եւ ոչ թէ Ամենակալ Աստուածը: Բայց Աստուածաշունչը ցոյց կու տայ, թէ Որդին՝ Յովհաննէս Աւետարանիչին կողմէ «ԲԱՆ» կոչուած, ոչ միայն Աստուած է, այլ նաեւ արարիչն է, որովհետեւ ամէն ինչ իրմով գոյացաւ. «Ակիզրէն էր ԲԱՆԸ, եւ ԲԱՆԸ Աստուծոյ քով էր եւ ԲԱՆԸ ԱՍՏՈՒԱԾ էր: Անիկա սկիզբէն Աստուծոյ քովն էր: ԱՄԷՆ ԲԱՆ ԱՆՈՎ ԵՂԱԻ, եւ առանց անոր բան մը չեղաւ՝ ինչ որ եղաւ: Կեանքը անո՞վ էր... եւ ԱՇԽԱՐՀԸ ԱՆՈՎ ԵՂԱԻ» (Յովն. 1:1-4 եւ 10):

Սիրելի ընթերցող, ԾՐԱԳ բերքը ամէն Կիրակի կը բաժնուի մեր ժողովութիւններուն մէջ սուրբ գրային այս համարը հիմնականին մէջ մեկնաբանուած է, իբրեւ օրինակ ամբողջ աշխարհի մէջ Աւետարանին քարոզչութեան եւ տարածման:

ՀԱՍՑԵ.



ԺԱ. ՏԱՐԻ



ԲՈՒ ԽՈՍՔ Ի ՈՒ ՈՅԲԵՐՈՒՄ ՑՈՎ Է ՈՒ Խ ԾԱՌԻՆԵՐՈՒՄ ԼՈՅ
(Ա. 119.105)

ԿԻՐԱԿԻ, 28 ՅՈՒՆՈՒԿ 2018

ԹԻՒ 4

ԿԻՐԱԿԻ ՕՐԵՐՈՒ ԱՍՏՈՒԱԾԱԾՆՉԱԿԱՆ ԸՆԹԵՐՅՈՒՄՆԵՐ
ԵԱ. 63.7-19 Բ. ՏՄ. 3.1-12
ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱՒԵՏԱՐԱՆԸ ԸՆ ՅՈՎՐԱՍՆՈՒ 6.22-38

Յաջորդ օր ժողովուրդը, որ մնացած էր լիճին միւս կողմը տեսաւ, թէ հոն միայն մէկ նաւակ կար, որուն մէջ Յիսուսի աշակերտները մտան եւ առանձինն գացին. իսկ Յիսուս աշակերտներուն հետ նաւակ չմտաւ: Յետոյ Տիրերիայէն ուրիշ նաւակներ ալ եկան հոն, որ Յիսուս Աստուծոյ զոհորիթին տալով բազմացուցած էր հացը եւ տուած ժողովուրդին, որպէսզի ուտեն: Ժողովուրդը տեսնելով, թէ Յիսուս հոն չէր, ոչ ալ իր աշակերտները, նաւակները առին եւ Կափառնաում եկան Յիսուսը փնտուելու համար: Երբ զինք գտան լիճին միւս կողմը, հարցուցին. «Վարդապետ, ե՞րբ եկար հոս»:

Յիսուս անոնց պատասխանեց. «Կ'ըսեմ ձեզի, վատահարար դուք զիս կը փնտոէք ոչ թէ որովհետեւ հրաշքներ տեսաք, այլ՝ որովհետեւ այդ հացէն կերաք եւ կշտացաք: Փոխանակ կորստական ուտելիքը փնտուելու, զանացէք ապահովել այն կերակուրը, որ յախտենական կեանքի մէջ կը մնայ: Այդ կերակուրը Մարդու Որդին պիտի տայ ձեզի, որովհետեւ Հայրն Աստուած իր հաւանութեան կնիքը դրաւ անոր վրայ»:

Անոնք հարցուցին. «Ի՞նչ ընենք, որ Աստուծոյ ուզածը կատարած ըլլանք»:

Յիսուս անոնց պատասխանեց. «Աստուծոյ ուզած գործը այն է, որ հաւատաք անոր՝ որ ինք դրկեց»:

Անոնք ըսին. «Ի՞նչ հրաշք պիտի գործես, որպէսզի տեսնենք եւ քեզի հաւատանք. ի՞նչ պիտի ընես: Սեր հայրերը մանանան կերան անապատին մէջ, ինչպէս գրուած է. «Անոնց երկինքէն հաց տուաւ ուտելու համար»:

Յիսուս անոնց ըսաւ. «Ճշմարտութիւնը կ'ըսեմ ձեզի, թէ ինչ որ Սովուս ձեզի տուաւ՝ երկինքէն իջած հացը չէր: Հայրս է, որ ձեզի կու տայ երկինքէն իջած ճշմարիտ հացը: Որովհետեւ Աստուծոյ տուած հացը այն է, որ երկինքէն կ'իջնէ եւ կեանք կու տայ աշխարհին»:

Անոնք ըսին. «Տէ՛ր, միշտ տուր մեզի այդ հացը»:

Յիսուս ըսաւ անոնց. «Ես եմ կեանքի հացը: Ան որ ինձի կու զայ՝ բնաւ պիտի չանօթենայ եւ ան որ ինձի կը հաւատայ՝ երբեք պիտի չծարաւանայ: Բայց հիմա ըսի ձեզի, տեսաք ալ զիս, եւ տակալին չէր հաւատար: Բոլոր անոնք, որ Հայրը ինձի կու տայ՝ ինձի պիտի զամ եւ ինձի եկողը պիտի չմերժեմ, որովհետեւ ես երկինքէն իջած՝ ո՞չ թէ իմ կամքս կատարելու, այլ կամքը անոր՝ որ զիս դրկեց»:

Սուրբ Սարգիս Զօրավար Կապադովկիոյ Գամբիրք գաւառէն էր. քաջ եւ տուաքինի զինուորական մը, որ զօրապետի աստիճանին հասաւ: Համարձակութեամբ կը բարողէր Աւետարանը եւ կը կործանէր բագիները:

Երբ Յուլիանոս կայսրը, որ քրիստոնէութիւնը ուրացած էր գահ բարձրացաւ, Սարգիս իր Մարտիրոս որդիին հետ Հայաստան ապաստանեցաւ, Տիրան թագաւորի մօտ եւ ժամանակ մը հոն մնալէ ետք անցաւ Պարսկաստան, Պարսից Շապուհ թագաւորին մօտ, ծառայելով զինուորական ասպարեզին մէջ:

Մեծ եղաւ իր որդիին՝ Մարտիրոսին ազդեցութիւնը իր հսկողութեան ներքեւ գտնուող պարսիկ զօրքին վրայ: Անոնց մէջէն քրիստոնէութեան դարձնողներ եղան:

Այս պարագան հետզիետէ ուշագրաւ դառնալով, Սարգիս եւ իր զաւակը արքայական հրաւեր ստացան զոհ մատուցանելու արքունի մեհեանին մէջ:

Սակայն Սուրբ Սարգիս, նոյնիսկ բաշութիւնը ունեցաւ անարգելու կուռքերը:

Առ ի հետեւանք իրենց յանդուզն կեցուածքին, զօրավարն ու իր որդին մահուան դատապարտուեցան: Իր պարսիկ զինուորներէն տասնչորս անձեր, որոնք մինչեւ վերջ հաւատարիմ մնացեր էին, առին Սարգիսի մարմինը եւ մահուած էր մահանալու վերաբերյալ առաջ բերելու, ազգականութեամբ կամ արիւնով որքան հեռու ըլլան իրարմէ, այնքան յարգած կ'ըլլան նկերցույ կանոնները, որոնք հիմնարար են առողջապահական սկզբունքներու վրայ: Հին կանոններով՝ մանչ մը եօթը պորտ կամ եօթը նիւղ կամ եօթը աստիճան հեռու պէտք է ըլլայ իր առնելիք աղջիկէն: Կենցաղի նոր հարկադրութեանց ներքեւ հոգեւոր վերին իշխանութեան կողմէ բոյլատրուած է ազգականական աստիճանը իշեցնել մինչեւ հինգ:

ՀԱՐՑՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆ ԲԱԺԻՆ

Ի՞նչպէս կը կատարուի պսակի արարողութիւնը:

Մեր Եկեղեցւոյ մէջ պսակ կատարելու իրաւունքը Եկեղեցականին է: Պսակուղները Եկեղեցի կու գան: Աստուծոյ եւ հարսնեւոր ժողովուրդին դիմաց Քահանան կը հարցաքննէ զանոնք, թէ իրենց ազատ կամքո՞վ Եկեղեցի եկած իր ուսուցումներուն համար կը յարգուի շատերուն կողմէ: Նախանձնաները երբ այս տեսնեն, կը հալին ու կը մաշին, բամբասանքի խօսքեր կը յօրինեն անոր մասին եւ Աստուծոյ կամքին հակառակ կը շարժին, որ իրենց եղբօր այդ յաջողութիւնը շնորհած է: Սիաւասիկ թէ ինչու, նոյնիսկ եթէ նախանձնուր մեծապէս նգնի եւ բազմաթիւ առաքինութիւններու տէր ըլլայ, կուսական սրբութիւն ունենայ, օրուան ընթացքին պահեցողութեամբ եւ նգնութեամբ ինքնինքը մաշեցնէ գիշեր ու ցերեկ, բուրձով եւ մոխիրով մշտահոս արցուինը թափէ, իր ողորմութիւններով աղքատանայ, մեծամեծ հրաշքներ գործէ, աղօրքներով եւ փառաբանութեամբ երկնիքի հրեշտակներուն նմանի, նոյնիսկ մարտիրոսանայ ու կրակի մէջ այրի եւ սակայն իր սրտին մէջ նախանձ եւ չարութիւն ունենայ, մարդասպաններէ եւ շնացողներէ աւելի պիղծ եւ մեղքերու մէջ լողացող ամբարիշտներէն աւելի ամբարիշտ պիտի ըլլայ: Ո՞ր չարիքը ուրեմն կրնայ աւելի ժամանակոյն ըլլալ, քան նախանձը, որ կրակէն աւելի այրող է, սուրէն աւելի բնաջնջող է զայն ունեցողները: Ո՞վ կրնայ հանդուրժել այդ բոցին եւ կամ ի՞նչ տեսակի ներում պիտի ունենան նման սատանայական անձերը:

ՄԵՐ ՀԱՅՐԵՐՈՒ ԽՐԱՏՆԵՐԸ

**ՄԵՐ ՀԱՅՐԵՐԸ ԿԸ ԽՕՍԻՆ
ՆԱԽԿ ՍԻՐՈՅ, ՆԱԽԱՆՁԻ ԵՒ
ԱՏԵԼՈՒԹԵԱՆ ՍՎԱԽԻՆ**

Ներկայիս մեծ է թիւր անոնց, որոնք միշտ նախանձով կ'այրին, երբ իրենց եղբօր յաջողութիւնը տեսնեն, յատկապէս երբ ան նիւթապէս կամ արհեստով եւ կամ իր ուսուցումներուն համար կը յարգուի շատերուն կողմէ: Նախանձնաները երբ այս տեսնեն, կը հալին ու կը մաշին, բամբասանքի խօսքեր կը յօրինեն անոր մասին եւ Աստուծոյ կամքին հակառակ կը շարժին, որ իրենց եղբօր այդ յաջողութիւնը շնորհած է: Սիաւասիկ թէ ինչու, նոյնիսկ եթէ նախանձնուր մեծապէս նգնի եւ բազմաթիւ առաքինութիւններու տէր ըլլայ, կուսական սրբութիւն ունենայ, օրուան ընթացքին պահեցողութեամբ եւ նգնութեամբ ինքնինքը մաշեցնէ գիշեր ու ցերեկ, բուրձով եւ մոխիրով մշտահոս արցուինը թափէ, իր ողորմութիւններով աղքատանայ, մեծամեծ հրաշքներ գործէ, աղօրքներով եւ փառաբանութեամբ երկնիքի հրեշտակներուն նմանի, նոյնիսկ մարտիրոսանայ ու կրակի մէջ այրի եւ սակայն իր սրտին մէջ նախանձ եւ չարութիւն ունենայ, մարդասպաններէ եւ շնացողներէ աւելի պիղծ եւ մեղքերու մէջ լողացող ամբարիշտներէն աւելի ամբարիշտ պիտի ըլլայ: Ո՞ր չարիքը ուրեմն կրնայ աւելի ժամանակոյն ըլլալ, քան նախանձը, որ կրակէն աւելի այրող է, սուրէն աւելի բնաջնջող է զայն ունեցողները: Ո՞վ կրնայ հանդուրժել այդ բոցին եւ կամ ի՞նչ տեսակի ներում պիտի ունենան նման սատանայական անձերը:

ՀՈԳԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

**ՅՈՒՍԱՐԱ՞Ս ԵՍ, ԴԻՄԵ՛ ՏԻՐՈԶ
ՍԱՂՄՈՍ 28**

Տէ՛ր, օգնութիւն կ'ուզեմ ֆեզմէ: Դո՞ւն ես իմ պատասխանս. ականջներդ մի՛ փակեր. լուս մնալդ պատճառ կ'ըլլայ որ ես ողջ-ողջ գերեզման իշնեմ:

Լս՛ իննդրանիս, երբ որ ֆեզմէ օգնութիւն կ'աղերսեմ, երբ ձեռքերս դէպի սուրբ տաճարդ կը բարձրացնեմ:

Զիս մի՛ դասեր ամբարիշտներուն հետ: Անոնք՝ որոնք չարիք կը հասցնեն ուրիշին, որոնք իրենց խօսքերուն մէջ սիրալիք են մարդոց հետ, մինչ իրենց սիրտերուն մէջ չարութիւն կայ:

Պատուհասէ՛ զանոնք իրենց գործերուն համաձայն, տո՞ւր արժանի պատիժը իրենց չարսիրտ վարմութիւնն: Իրենց ըրածին համեմատ վարուէ՛ իրենց հետ, հատուցանելով իրենց ինչ բանի որ արժանի են:

Քանի որ անոնք կ'արհամարհեն Տիրոջ գործը եւ ինչ որ ան ստեղծեց, Տէրը զանոնք պիտի կործանէ այնպիսի ձեռով, որ ալ երբեք չկանգնին:

Օրինեա՞լ է Տէրը, որ աղօրքիս պատախանեց:

Զօրութիւնս է ան եւ իմ պաշտպանս. ես իրեն կը վստահիմ. իրմէ կու գայ օգնութիւնս եւ իմ սիրտս կը ցնծայ. հետեւաբար իմ երգովս անոր գոհութիւնս պիտի յայտնեմ:

Տէրը իր ժողովուրդին զօրութիւնն է եւ իր օծեալին ապաւենն ու փրկիչը:

Տէր Փրկէ՛ եւ օրինէ՛ բու ժողովուրդ, որ բու ժառանգութիւնն է. դուն հովուէ՛ զանոնք եւ ունեցողները: Ո՞վ կրնայ հանդուրժել աւելի ամբարիշտ պիտի ըլլայ: Ո՞վ չարիքը ուրեմն կրնայ աւելի ժամանակոյն ըլլալ, քան նախանձը, որ կրակէն աւելի այրող է, սուրէն աւելի բնաջնջող է զայն ունեցողները: